

## ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆԸ

Այլ կրօններու կարգին, քրիստոնէական կրօնական դրութեան մէջ եւս բահանայութիւնը կեղրոնական դիրք գրաւած է: Նոր Կտակարանի բահանայութիւնը շատ մը ձեւերով շարունակութիւնն է Հին Կտակարանի Քահանայութեան: Յիսուս նանցաւ եւ օրինական գտաւ Հին Կտակարանի բահանային պաշտօնը իրքեւ Աստուծոյ ծառայ եւ պաշտօնեայ: Երբ ան բրորտ հրեան թժշկեց, անոր ըսաւ. «Գնա եւ դու՛ ֆեզ բահանային ցոյց տուր» (Մատթ. 8:4, Մարկ. 5:14): Սակայն, նոր Կտակարանի սերտողութիւնը Յիսուսի կեանի պատմութեան, ցոյց կու տայ որ հրեայ բահանայապետութիւնը, ներառեալ օրէնքի ուսուցիչներու ու ժողովուրդի երէցներ, տեսնելով՝ նազովրեցի վարդապետին՝ բարոզչութեան յաջողութիւնը եւ անոր հետեւորդներուն օր ըստ օրէ բազմացումը, սկսան հալածել զայն կասեցնելու համար Յիսուսի ազդեցութիւնը:

Հրեայ բահանայապետութեան համար վտանգը ակներեւ էր, որովհետեւ անոնց ուշադրութենքն չվրիպեցաւ երը Յիսուս իր բարոզած նոր վարդապետութեամբ Շարաբ օրը յարգելու հարցին կապակցութեամբ, խախտելով երրայական օրէնքը յայտարարած էր. «Մարդու Որդին Տէրն է Շարաբին» (Մատթ. 12:1-7, Մարկ. 9:23-27, Ղուկ. 6:1-5): Նաեւ, ան բնադատական խօսքերով պախարակած էր Խարայէլի կրօնական իշխանութիւնը եւ բահանայապետական դասը (Մատթ. 21:45-46):

Հրեաներ յաջողեցան վերջ տալ Յիսուսի կեանքին, բայց ինչպէս պատմութիւնը ցոյց կու տայ, անոր Մահը, Յարութիւնը եւ Համբարձումը

բանդեց Հին Կտակարանի բահանայական կառոյցը: Յիսուսի բարոզչութիւնը զինք դարձուց կեղրոնական դէմքը նոր Կտակարանի բահանայապետութեան, որովհետեւ ան խիզախութեամբ, իշխանաբար պատգամեց, թէ «Տաճարէն աւելի մեծ մէկը կայ հոս» (Մատթ. 12:6), «Քանդեցէ՛ այս տաճարը, եւ երեւ օրէնք ես կրկին պիտի վերաշինեմ զայն», (Յովի. 3:19), «Մարդու Որդին, ինքն ալ, չեկա՞ւ ուրիշներու կողմէ սպասաւորութիւն ընդունելու, այլ սպասաւորելու եւ իր կեանքը շատերու համար որպէս փրկագին տալու» (Մարկ. 10:45):

Քրիստոսի հաստատած նոր բահանայութեան մասին անդրադառնալով, երրայեցիներուն ուղղած նամակին մէջ Պողոս Առաքեալ կը հաստատէ, թէ քրիստոնէական հաւատելը աւելի վսեմ ու բարձր ըլլալով՝ փոխարինած է Հին Կտակարանեան պատմութիւնը կաղապարները, որովհետեւ «Քրիստոս, ինքն իրեն չ'առա բահանայա-պետութեան պատիւը, այլ՝ զայն ստացաւ Աստուծմէ, որ իրեն ըսաւ. «Դուն իմ Որդիս ես, այսօ՛ր ֆեզ ծնայ», իսկ ուրիշ տեղ մը կ'ըսէ. «Դուն յախտեան բահանայ ես, Մելքիսեդեկ բահանային պէս:»

«Ան փրկութեան պատճառ եղաւ բոլոր անոնց համար՝ որոնք իրեն կը հնազանդին» (5:5-10):

Պողոս Առաքեալ Ղետական բահանայութեան անկատար ըլլալը մատնանշելով կ'ըսէ. «Գիտենք, թէ Ղետացիներու բահանայութիւնն էր հիմք սրբութեան այն օրէնքին, որ Խարայէլի ժողովուրդին տրուեցաւ: Արդ, երէ կարելի ըլլար այդ բահանայութեան միջոցաւ կատարելութեան հասնիլ, Աստուծ ի՞նչ պէտք պիտի ունենար նոր բահանայապետ

մը տալու Մելքիսեդեկի օրինակով եւ ոչ՝ Ահարոնի բահանայութեան շարունակութենէն (7:11): Բացայայտ է, որ նախկին պատուիրանը մէկդի կը դրուի, անգօր եւ անօգուտ ըլլալուն համար, որովհետեւ Օրէնքը չկրցաւ ունէ բան կատարելութեան հասցնել. եւ իհմա մեզի տրուեցաւ աւելի լաւ յոյս մը, որով Աստուծոյ կը մօտենանք» (7:18-19):

**ՀԱՄԱ** Առաքեալին, նոր բահանայութիւնը երդումով տրուած է եւ յախտենական է, որովհետեւ «աստուածային երդումով տրուած խոստումը, որ Օրէնքէն աւելի ետք տրուեցաւ, բահանայապես կը կարգէ Որդին, որ այլեւս յախտենապէս կատարեալ է (7:28). մենք ունինք այնպիսի բահանայապես մը, որ ամենազօր Աստուծոյ արոռին աջ կողմը նստած է, երկինքի մէջ, իրեւ պաշտօնեայ՝ երկնաւոր Սրբարանին, այսինքն այն եշմարիտ խորանին՝ որ Տիրոջ ձեռնով կանգնուած է եւ ոչ թէ մարդոց (8:1-7): Քրիստոս եկաւ, որպէս զալիք նոր կարգերուն բահանայապետը... մտաւ Սրբարանը, ոչ թէ նոխազներու եւ ցուկերու արիւնով, այլ՝ ի՞ր իսկ սեփական արիւնով, անով մեզի համար յախտենական փրկութիւն ապահովելով... Քրիստոս նոր Ուխտին միջնորդը եղաւ, բանի իր մահով բաւեց այն յանցանեները, որոնք առաջին Ուխտի ժամանակաշրջանին գործուեցան, որպէս զի Աստուծոյ կողմէ հրաւիրուած մարդիկը խոստացուած յախտենական կեանքը ժառանգեն (9:11-15): Եկեղեցին որպէս մարմինը Քրիստոսի եւ իրը նոր հսրայէլ կոչուած է միջնորդի դեր կատարել Աստուծոյ ու մարդոց միջեւ: Պետրոս Առաքեալ իր Առաջին Ընդհանրական նամակին մէջ կարեւորութեամբ կը շեշտէ նոր Ուխտի բահանայութեան տրուած այս կարեւոր պաշտօնը, թէ «Այսպիսով դուք ալ, որպէս կենդանի բարեր,

Քրիստոսի վէմին վրայ կը կառուցուիր՝ իրեւ հոգեւոր տաճար. իւրաքանչիւրդ կը դառնավ անարատ բահանաներ եւ Յիսուս Քրիստոսի միջոցաւ հոգեւոր ընդունելի պատարագ կը մատուցանէ Աստուծոյ... դուք ընտրուած ցեղ մըն էք, բագաւորելու կոչուած բահանաներ, եւ Զեր պարտականութիւնն է բարոզել գօրութիւնը անոր՝ որ ժեզ խաւարէն իր սեանչելի լոյսին կանչեց» (Զ:5:9):

Յայտնութեան Գիրքին մէջ, Յովիաննէս Առաքեալ անդրադառնալով Պետրոսի բահանաներու բագաւորութիւն տարազին՝ կ'ըսէ. «Յիսուս Քրիստոս որ մեռելներէն յարութիւն առնողներուն առաջինն է եւ երկրի բագաւորութիւններուն իշխանը, մեզ սիրեց եւ իր արիւնով մեր մեղեքերուն շղթաները փշրեց, ու մեզ ըրաւ բահանաներու բագաւորութիւն մը, ծառայելու Աստուծոյ՝ իր Հօր (1:5)... անոնք Քրիստոսի հետ հազար տարի պիտի բագաւորեն» (Զ0:6):

**ՆՈՐ ԿԱՐԱՑԻՆ ՄԷՋ** ներկայացուած բահանայութիւնը խմբային միացեալ իշխանութիւն է: Քրիստոնեայ համայնքի պաշտօնեան կամ առաջնորդը իրը բահանայ չէ յիշատակուած: Կորնթացիներուն յղած առաջին նամակին մէջ Պողոս Առաքեալ կը բացայայտէ. «Դուք թէպէտ առանձին-առանձին անդամներ էք, բայց միասնաբար կը կազմէք Քրիստոսի մարմինը: Այդ մարմինն, այսինքն՝ եկեղեցին մէջ Աստուծ բագմարի անդամներ կարգեց զանազան ծառայութեանց համար. նախ՝ առաքեալները, երկրորդ մարգարէները, երրորդ ուսուցանողները, ապա՝ հրաշագործ գօրութիւն ունեցողները, եւ դեռ՝ թշշկելու շնորհի ունեցողները, ուրիշներուն օգնելու ընդունակները, վարչական կարողութեամբ օժտուածները, յափշտակութեան մէջ լեզուներ

խօսողները եւ այդ լեզուներով խօսուած ը մեկնարանելու ատակ մարդիկը» (12:27:28): Առաջին անգամ ըլլալով, Կղեմէս Հռոմէացին Կորնքոսի գրած նամակին մէջ (96 թուին) աւագ բահանայ, բահանաներ յորշորումը տուած է քրիստոնեայ երեցներուն. իսկ, թ. դարու սկիզբին, Իգնատիոս Անտիոքացին յետ առաքելական շրջանի եկեղեցւոյ պաշտօնէութիւնը Եպիսկոպոս, բահանայ, սարկաւագ եզրով արձանագրած է՝ Զմիւնիացիներուն ուղղած իր գրութեան մէջ: Հետագայ դարերուն, նոր Կտակարանի բահանայութիւնը զարգացած ու դասաւորուած է այսօրուան նուիրապետական կարգերով:

**Մելքիսեդեկի ինքնութիւնը**  
Երրայեցիներուն գրած նամակին մէջ, Պողոս Առաքեալ կարեւորութեամբ կը շեշտէ Յիսուս Քրիստոսի յաւիտենական բահանայութիւնը, որուն իրը նախատիպ, օրինակ կը բերէ Մելքիսեդեկի բահանայ-քագաւորը:

**Հին Կտակարանին մէջ** խորհրդաւոր անձնաւորութիւն մըն է Մելքիսեդեկի, որ կրօնական գրականութեան մէջ ասուպի նման երեւցած ու անհետացած է: Առաքեալը իմնուելով Ծննդոց Գիրքին վրայ (14:17-20), հետեւեալ հակիրճ տեղեկութիւնը կու տայ.- «Այս Մելքիսեդեկը Սաղէմի քագաւորն էր եւ բարձրեալ Աստուծոյ բահանան, որ Արքահամը դիմաւորելու եղաւ, երբ անիկա պատերազմէն կը վերադառնար, քագաւորները պարտութեան մատնելէ

ետք. եւ Մելքիսեդեկ օրինեց Արքահամը: Իսկ Արքահամ իր ամրող աւարին մէկ տասներորդը անոր տուաւ» (Երը. 7:1-2): Առաքեալը անոր մասին յաւելեալ ծանօթութիւն տալով կ'ըսէ. «Նախ Մելքիսեդեկ անունը կը նշանակէ արդարութեան քագաւոր: Երկրորդ, քագաւոր Սաղէմի՝ կը նշանակէ քագաւոր խաղաղութեան: Մելքիսեդեկի ո՛չ հայրը յայտնի է, ո՛չ մայրը, եւ ո՛չ ալ ծագումը. իր կեանին ո՛չ սկիզբը գիտենի եւ ո՛չ ալ վախճանը: Նման է Աստուծոյ Որդիին. մշտնչենական բահանայ է» (7:2-3):

**Մելքիսեդեկի** անուան յիշատակութեան կը հանդիպին նաև Սաղմոսագիրքին մէջ, ուր Դաւիթ քագաւոր երուսաղէմը գրաւելէ ետք, խոստում կը ստանայ Աստուծմէ ժառանգելու Մելքիսեդեկի բահանայ-քագաւորութիւնը. «Երդուաւ Տէր եւ ոչ եւս զղացի. թէ դու ես բահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի, եւ Տէր ընդ աշմէ բումմէ» (110:4):

**Մարկոսի Աւետարանին մէջ.** Յիսուս իր ինքնութիւնը կը յայտնաբերէ իրրեւ Դաւիթեան Մեսիայի (12:35-37). եւ երէ Յիսուս Դաւիթեան Մեսիան է, ուրեմն ինքն է յաւիտենական բահանայապետը Մելքիսեդեկի նման:

**Պողոս Առաքեալի նամակը** երրայեցիներուն՝ կը մատնանշէ Ղետական-Ահարոնեան բահանայութեան անկատարութիւնը, Յիսուս Քրիստոսի գերակայութիւնը եւ աստուածային երդումով հաստատուած նոր բահանայութեան անժամանցելիութիւնը, որովհետեւ «Յիսուս գերազանց ուխտի մը երաշխաւորը եղաւ» (7:29):

**ԲԱԲԴԻՆ ԹՕՓՃԵԱՆ**